

Գրիգոր Խիզուցեան 1781, Հոկտ. 12ին Ղիկննայն գրած տեղեկութեանը մէջ՝ կը ծանուցանէ քաղաքապետին ու ծերակուտին, ի մէջ այլոց, թէ փոքրիկ ազգին ողորմելի վիճակը կայսեր առջևը դնելով՝ իր պաշտպանութիւնը խնդրեցին: Մեծ յոյս ունիլք, կ'անւոյրնէ, որ կայսրը մեր ազգին հայրութիւն պիտի ցուցնէ, եւ զմզ Դրանսիրուանից մէջ գտնուած շրջակայ թշնամի ազգերուն նախապաշարեալ գործքերէն ու հալածանքներէն պիտի պահպանէ: Ասկից զատ, մեզի՝ իբրեւ այդքնեանին մարդիկներու օգնութիւն պիտի մատուցանէ: Կայսրը քառորդէ մ'աւելի մեր խնդիրը լսելով եւ ամէն տեսակ հարցմունքներ ընելով, մեզի շատ գթութիւն ցուցուց. եւ ըսաւ, թէ ինչպէս որ Մտահացիք, այնպէս ալ դուք գործակալի մ'առնել հպատակութեան երգում պիտի ընէք: — Կարծեմ, աղաչայ Լուսիկ եւ աղաչայ Սահակ աւելի ընդարձակ կերպով պիտի ծանուցանեն Ձեզի թէ ինչու համար Պոլսանովիչի ձեռօք — զոր կայսեր ներկայացուցիք — ընել տուիք ամէն բաները: Մենք Էնչէտիի ձեռօք այս բաներու ամենեւին չէինք կրնար հասնիլ: Փառք Աստուծոյ, որ այնպէս հանդիպեցան: Եթէ աղաչայ Լուսիկն ու Սահակը չըլլային, Պոլսանովիչ այս բանը յանձն չէր առնուր: Գրեցէք Էնչէտին, որ ամենեւին բանի մը չխառնուի: Կը յուսանք Աստուծով թէ աղէկ վերջ պիտ'որ ունենայ մեր գործքը: Մենք մեր սովորական աղօթքով պիտի չմոռնանք ամէն օր խնդրելու, որ Աստուած իր ողորմութիւնը մեր վրայ իրկէ:

Աւելի ընդարձակ է Լուսիկ Օհանեսնցի Բրեւպուրդէն գրած նամակը: Ասոր մէջ երեւփոխանը, մեծ սրամտութեամբ մանրամասնաբար կը տեղեկանէ զգառուտն ու զքաղաքացիքը ինչոյն ինչ վիճակի մէջ ըլլալուն վրայք:

Կարեւոր կը համարիմ բնագրին բովանդակութիւնը համառօտելով յառաջ բերել, անոր համար, վաճի զի շատ բան պարունակող ու հետաքրքրական տեղեկագրոյն լեզուն, թերեւս քիչնու հասկընայի է:

Ամսոյ 10ին (1781 Հոկտ.) կայսեր դիմացն ելլելով, չէ թէ միայն մեր հասարակութեան, հպապ մանաւանդ ըլլող ազգին անուամբ աղաչանք մը մատուցիք իր վիճակաւութեանը: Թէպէտ, ինչպէս իմացնիք թագաւորը շատ զբաղած էր. եւ ամէն մէկ բարեկամ կ'ըսէր՝ թէ զժուարաւ պիտ'որ կարենանք ներս մտնել: Այսու ամենայնիւ, մեզի տեղ տալով՝ քառորդէ

մ'աւելի քով կեցանք: Շատ վէճ ըրաւ բանին վրայ: Եւ համոզուելու համար ի նպատակ եւ ընդդէմ ընելէն ու ընելէն ետեւ՝ հարցուց թէ ազատ քաղաքներն ուր կը գնեն սովորաբար հաւատարմութեան երգումը: Ըսիք թէ թագաւորական գործակալին դիմաց: Այն ատեն ըսաւ, թէ չ'ուզեր որ Գրանսիրուանից մէջ ազգայնութիւններ գտնուին: Ասով գրուածքներն աւնելով իրմէն հեռացանք:

ՅՈՂՆ. ԱՆԾԾԻ



Գ Ր Ա Վ Ա Ն

ՉԵՌՈՒԳԻՐ ՀԻՆ ԱՆԵՏԱՐՈՆ Մ'Ի ԿՍՄԱՐԸ

Վ Էրջին օրերս կեսաբոյի վիճակին մէջ ձեռագիր Աւետարանի մը պատահեցայ, որուն վրայ ունեցած սքանչացումս եւ զմայլումս մեծ եղաւ: Խորաններու, պատկերներու, լուսանցազարդերու հիանալի արուեստն, որոնք վրձնի ճաշակաւոր փափկութեամբ կը փայլին, ամէն տեսողին ուշագրութիւնը կը գրաւեն, ինչպէս գրաւեցին իմ խորապէս, փափաքանօք համարուեցի զայն եւ անմիջապէս սկսայ ցուցակագրել, եւ օրինակել նաեւ պատմական կարեւոր երկու յիշատակարաններն, եւ լուսանկարել տալով խորանազարդ յիշատակարանը կը զգեմ Պատուարժան խմբագրութեանդ, եթէ հաճոյ թուի Ձեզ, հրատարակուելու համար պատուական "Հանդէս Ա՛ստեղայտի մէջ":


Աւետարանին կառն հին արեւելեան է տախտակեայ կաշեպատ. ունի 324 ընտիր հաւորներով թերթ, 27 X 20 հարկերորդամէր մեծութեամբ: Ինչը շատ մաքուր սեւ մըլանով քուրդիէ է, երկինեան, իւրաքանչիւր էջը 19 տող շատ լաւ եւ մաքուր պահուած հանգամանք մը ունի. խորաններն, պատկերներն եւ լուսանցազարդերն, ինչպէս ըսի, հիանալի արուեստի շինուած, վրձնի փափկութեամբ, երկինեանգոսկէզօժ, պիտ'ըսեմ նաեւ՝ սքանչելի. Գառաթի մնացած են 1ա, 2բ, 3աբ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 242ա թերթները: Գրաբերութիւն ի Միս ընդ հովանեւ Ս. Ղչանին, Կաթողիկէ անուն գրչի մը ձեռքով, Աշխն մարտիկոսի համար 2ԻԳ = 723 = 1274 թուականին: Ամէն գրութեան եզրը լուսանցազարդք, սկզբնագրերն զարդագիր, թուշագիր, մարգագիր են գունաւոր ոսկէզօժ, ուղղակի մէկ տողն գլխագիր համակ

մանուկ, ի մոգուց զսկին մատուցեալ ոչ ընկեց անարգեալ, ոչ իբրև կարևատ այսպիսեաց, այլ միայն ընդ մերն բերկրելով ջերմի յաւժարութիւն ըստ կարի որպէս երեսեալ նկատի ի պատարագն արելի, թողում ասել եւ զ'ի Տեառնէն պատասխանի որ առ կնոջն աւժողի: Արդ այսպիսին ներբողելի հաւատով, յանկեցաւ գրութիւն սորա ի մայրաքաղաքս, փո ընդ հովանեաւ սուրբ նշանին եւ սուրբ հրեշտակապետացն ի թուակնութեանս հայոց ԶԻԳ (== 1274), յորում ժամանակի փոխանորդեր զհովուակետական լուսաւորչին մերոյ գահ, որ գործնական մարտութեամբ յարդրէ եւ զվար նորին պատկառելի քահանայական Մատուցոյ եւ մեծ հոգևորն Տէր Յովն: յարքայութեան հզար եւ Մատուածատէր ժամանաւորին իշխանութեանս հայոց՝ ծիրանածին եւ արժանապակ թագաւորին երկրորդին Լեւոնի, թողին առաջնոցն մեծին Ռուբենեաց զմերս սպառեալ իշխանութիւն եւ թագ նորագողի, եւ որդւոյ արժանեացն յիշատակի բարեաց բարեպաշտի նկնոյն եւ Քրիստոսասիրին Չապլի, որ հայոցն քաղութեան եւ ընդարձակելոյ զմերս տերութիւն, ոչ ինչ պակաս գտաւ, այլ մասաւանդ առաւելաւ, եւ պարկեշտութեամբ մարմնոյ, եւ հեղութեամբ բարուց զյորովս ի ստորեւ եթող. մասաւանդ հոգարարութեամբ եւ գթով ի սուրբ եկեղեցւոյ կարգի, ընդ որ եւ համարեորդ գողով վեհն գողութեան բանի Քրիստոսասիր եւ թագահնա զշխոյ նորին Կեռն որ ի նախապատմեալն զարմից եւ երբաւորդի եւ ստացողի գրոցս առնէ եւ զուսար քաղցրաբարչին նկնոյն արեամբ նաստակելոյ ի վերայ ճշմարիտ հաստիցս Քրիստոսի, որ սոյն այս դշխոյ ամենայն աստիճանութեամբ ճոխացաւ լինելով տիրատուր իշխանութեանն զաղաւթիցն բարիս, եւ գթութեալութիւն գովելի ողորմածութեամբ, որոյ բարեպաշտութիւնն գրեթէ սիւն եւ թագաւորութեանս, Զտէ որ յիտուս զլիտիւն իբրով արքային մերով եւ վայելածաղիկ ժառանգաւորալն ընդ երկայն առուրս տացէ մեզ եւ անվաղձան արքայութեանն արժանի արացէ, եւ զձեզ զամենեանս աղաչեմք որ վայելէք յամենալի սեղան մատենի մակրթեցէք առաւ շնորհացն Մատուցոյ գրել ի կենաց զպրութիւնն եւ յանջինջ յիշատակ բարեաց զբարեպաշտ մարաջխտն հայոց Առնի քաւել եւ թողուլ զզալալսն նորին նորագութեամբ արքարութեան եւ համարաս եւ զուարձակից առնել սրբոյ Աւետարանի գրողացն քարողողացն եւ զվարգապետութիւն սորին կա-

տարողացն: Կա եւ որ անձայնելի մեծութեամբ սիրէ եւ սովորէ գտանլ առատութեամբ, եւ առ հասարակի, որպէս տեսանելք զհեղու մե աւրոյ եւ ծագումն լուսոյ եւ զնոյն վիճեացն աւետիս վարձակիցս եւ հաղորդս հոգեւորական ընթերցացս եւ Մատուածային սեղանոյս արացէ զամենայն ազգաւորձնն եւ զմերձաւորս պարոնին Առնի խորհուրութեանս պարտաւորի, նախ զըրջապատեանս զնովիմք որպէս զնորատունն ձիութեանոյ զՄատուածատուր եւ զառգագապտուղ զաւակն զիրովանի զակ եւ զքաջազար իշխանն իշխանոյ եւ զուարթաբարչին եւ զգեղանակեայն Կոթառիքն որ զամենայն բարեացն տեսակս զոր բերէ յանձնին առաւել պակէ յետեան հոգուով յամենայն Մատուածայինն, եւ իսնթակաթ գողով ի սէր սրբոյ եկեղեցւոյ, եւ զգեաւայնս պատանին նկնոյն. եւ զհամեստ դուստրն Լեւոնոս, մասաւանդ զնմանն առաքինութեանս սուրայ զամուսին բարեպաշտ իշխանին Առնի զԿիլիկոսոյ: Կա եւ զքուերս նոյն իշխանի Կեռն եւ զորդիս իւր զերկիրլած Խոթառիքն հայոց Կոթառիքն պիտանի եղբարբքն Առնի եւ Սթեփան եւ զմիւս քոյրն զուստիւրոս Կոթառիքն նորին Լեւոն հարբն իբրով եւ զայլ արիւնաւոր մերձաւորս զամենայն, զորս խնդրեսցիք յՄատուցոյ պարագայց ամուք խաղաղութեամբ պահել եւ երկնաւոր փառացն արժանաւորել բայց առաւել աղաչեմք զձեզ ոչ մոռանալ ի յիշ մն բարեաց եւ զնախնի ննջեցեալս նորին զբարեսէր հայր նորին Կոթառիքն տէր Նամբրունի եւ զպարկեշտուհի մայրն Սթեփանեա եւ զկատարեալ արեամբ եղբայր նորին նկնոյն ոչ անտեսել զպապ Նոցին զնկնոյն որ կրաւնաւորեալ նոյն կոչեցաւ, այլ եղբարբքն իբրովք, յորոց եւ եւ եռամեծն Կեռնոս: Կա եւ յիշեցիք զհանգուցեալ փեսայ սոյն իշխանի զքաղախորտն չեփիլ զտէր Մատուածային գրեկին Սուրբապոս, եւ զամենայն ծանաթիս եւ զազգային զննջեցալսն ի Քոս յորոց ոսկրն ցաւղեացի քաւութիւն արեանն Քի. եւ հոգւոցն հանգիստ ընդ արդարս պարգեւեացի, եւ ձեզ յիշողացք հարիւրապատիկ փոխարեն հատուցէ բաւականս յամենայն, եւ ամենազարն Մատուած, որպէս զի ի մի բերն փառաւորացի արհնեալն ի բնաւից ամենակալ տերութիւնն հարս եւ որդւոյ եւ սուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից, ամէն: Չխոհեմ այլն եւ զմասաից իմաստակն զճարտասանն ի գործս ի բանս ի խորհուրդս յամենայն կողմ՝ (մինչ գրեթէ) մինչ գրեթէ եւ զգագանաբարչին եւ զմիւսաւորսն ի քաղաղու-

Թիւն փոխարկեալ ողորական եւ հեղ շրթամբ
 իւրովք զմեծ իշխանն Լէիւս՝ չաւականց զմարե-
 վնոսն նոյն իշխանի որ զաւետարեք մատնանս եւ
 գրեւ, յիշեցէք սրտի մտաւք ըստ նախագրե-
 լոցս...»

ցող ի վերայ մեծի եւ փոքու եւ որպէս հայր
 տածող եւ ինամող ամենեցուն, որ զայս յիշա-
 տակ շարայարեաց ի ձեռն մեծ վարդա՛" եւ եպ՛"
 յախֆայ քեռոյ իւրոյ ուր եւ անեալն էր եւ
 վարժէր զմաստից Աստուածային եւ զտէ՛



ՅՈՒՏԱՆՈՒՄ ԱՌԾԱՆՈՒՄ ԱՌԵՆ ՄԱՆԱԿԱՆՈՍ, ԳՐՈՒՆԵ 1274ՈՒ Ի ՄՈՒ

Ամենն վերջն մատնիս գրչէն, բայց
 մանր բոլորգրով գրուած է հետեւեալ յիշա-
 տակարանս ալ՝

“Նաեւ զարի երջանիկ ք” Գրէ՛ր որդի
 Վաստրեա իշխանի որ էր ի տան գշխոյին իշխե-

վե՛կ” որ զսա... (անընթեռնի) յամենսինս
 յիշատակի արժանի արարէք”

Յուցակագրեց եւ օրինակեց
 Տ. Վ. Պ.

* * *

Այս նշանաւոր ձեռագիրը Լամբրոնի բերդին տիրոջ՝ Հեթում (կոնստանդնուպոլիսէան աւոււամբ՝ Հեղի) իշխանաց իշխանին († 1212 — 1218 տարիներու մէջ) սերունդը մանկամասն յառաջ կը բերէ, ծանօթացընելով այնպիսի անձնաւորութիւններ ու պարագաներ, որ բազմաճմուռ Վ. Հ. Ալիշինն «Մխուան»-ին մէջ կը պակսին, կամ ծանօթներու անստոյգները կ'ուղղեն: Յիշատակարանիս համեմատ՝ Հեթում-Հեղիի կնոջն անունն է Սրեֆօնի կամ Սրեֆօնի (անծանօթ) ասոնց թոռն՝ Աւշին արդէն 1274ին («Մխուան», էջ 85 կը զնէ «անբասին ի 1277 ամե») մարտնչաւ էր, իւր Տիկինն էր Ալոյ («այսպէս կարգալու է բնագրին «զտիկիննակաց»): Աւշինի եղբայրն էր Հեթում քաղցրարարոյ՝ «արեամբ նահատակեալ ի վերայ ճշմարիտ հաւտիցս (Իերեւո՛) հաւատոցս» քրիստոսի, որ արդէն իսկ 1274ին («Մխուան», էջ 85 «ոչ յիշի կատարածն») պատերազմի մը մէջ նահատակուած կ'երեւայ: Աւշինի որդիքն են՝ 1. Մեծ իշխանաց իշխան Կոստանդին (անծանօթ), 2. Մեծ իշխան Հեթում՝ որ 1274ին «դեռարսոյ պատանեակ» է, յետոյ մարտնչաւ Հայոց («Մխուան», էջ 85՝ † 1307), եւ 3. Դուստրն Թեֆնի կամ Թեֆնու (անծանօթ): Աւշինի քույրերն են՝ 1. Կեռն, որուն որդիքն են՝ ա. թագադիր Հայոց Կոստանդին, բ. Աւշն՝ եւ. Սթաո (չորսն ալ անծանօթ): 2. Ըսահաբուհի, որուն որդին է Լեւն (անծանօթ): Ասկէ կրնայ տեսնուիլ՝ որ ինչչափ կարեւոր է հայերէն հին ձեռագիրներու ցուցակներու հրատարակութեամբ՝ այսպիսի յիշատակարաններ հրատարակ հանելը:

ԽՄԲ.



Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Վ Ս Ե Մ. Գ Ո Ր Բ Ի Ե Լ Է Գ Է Ն Ե Ի
 Կան սպարէն կեանքեր, որ հանրօգուտ հեղինակութեանց տրիպարներ են:
 Աստուանակ ընդօրինակելի կեանքերու յուշահատոր մ'ալ կ'արժէ նաեւ Վսեմ. Գաբրիէլ Էֆ. Նորաստուկեանի կենսագիծը, որ իւր մէն մի ուղղութեամբ, իւր համայն նշանակութեամբ, ընթերցման եւ ուշագրութեան արժանի է:

Գաշտունական ու անպաշտօն հմուտ թեանց նախնախնդիր եւ հետաքրքիր բոլոր անձանց փափաքն գոհացուցած է Օսմանեան մամուլոյն փայլուն ներկայացուցիչներէն՝ «Սերվէթի Ֆիւնուս», անուն պատկերազարդ հանդէսը, իւր 332^ր թուոյն մէջ հրատարակելով Նորաստուկեանի Գաբրիէլ Էֆենտիի լուսանկարն՝ հանդերձ Օսմանեան մամուլոյն պարտ ու պատկան եղած խմբագրական ընդարձակ կենսագիծին, որ քաղած է Բ. Դրան պաշտօնէութեան կենսագրական ճիւղի գիւտանէն:

Մենք եւս՝ հայկական մամուլոյն աշխատողներէն մին, զգածուելով ու ներշնչուելով «Սերվէթի Ֆիւնուսին» հրատարակած պատուաբեր կենսագրականն եւ գնահատել քաջատրութեանն, պատեծ առիթ կը համարիք Հայ մամուլոյն մէջ եւս պատկերել իրեն ամենու ծանօթ հանրային կեանքը:

* * *

Յոհմային հանրածանօթ գերզատանի մ'անդամ եւ ուսումնասէր հօր մը՝ Էթմէքճի-պաշի հանգուցեալ Գրիգոր Էֆ. Նորաստուկեանի որդին է Գաբրիէլ Էֆենտի, որ ծնած է յուսկիւտար 1852 Նոյեմբեր ամսոյն մէջ:

Ի տղայ տիղջ անտի, մեծ ասպայի մը կրման սահմանուած ինեղն արդէն ակներեւ էր, շուրհիւ կանխափութիթ իմացական ձիւղերուն, որոց վկայ եւ խոստովանող էին Նորին Վսեմութեան ծանօթք եւ անոր դաստիարակութեան ուսուցիչք:

Սկզբնական կրթութիւնը՝ նախ իւր տանը մէջ, եւ ապա Գատրգիւղի գաղղիացի Ֆրէրներու դպրոցը ստացած է, աշակերտելով 1865 — 1869 թուականը:

Հայերէնի մասին՝ իւր գլխաւոր դասատուն եղած է հայկաբան եւ խաղաղէտ պ. Անդրէաս Փափազեան:

17 տարեկան էր, երբ դպրոցական սոյն շրջանը կատարեց, եւ սուղ ինչ ժամանակ առեւտրական ասպարէզը մտաւ, ուր 1870, Օգոստոս ամսոյն իւր բարեյիշատակ հօրը մահուանէն վերջը Լքած է վաճառականական աշխարհը, եւ Բ. Դրուր Արտաքին գործոց պաշտօնատունն ընդունուած, որտեղ գիւտական արձանագրութեանց սենեկին իր օժանդակ պաշտօնեայ, եւ չորս ամիս յետոյ՝ Արտաքին թղթակցութեանց սենեկի անդամ եղած է: